



ԶԱՐԵՀ ԵՊՍ. ԱԶՆԱԽՈՐԵԱՆ

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐՈՒ ՍՈՒՏ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԵՐԸ

Նոր ժամանակներուն յայտնուած բազմաթիւ մանր ու մեծ աղանդներու կարգին է «Եհովայի Վկաներ»ու չարալից աղանդը, իր կարգ մը հետեւրդներով, որոնք Քրիստոսի ճշմարիտ հաւատքը ուրացածներ են:

Իրենց բերանացի թէ գրաւոր բոլոր արտայայտութեանց մէջ Եհովայի Վկաները կը սիրեն իրենք զիրենք ներկայացնել իբրև միակ ճշմարիտ հաւատացեալները և Եհովային միակ հաւատարիմները, «ընտրեալները», Աստուծոյ անունը (=Եհովա) կրող միակ ճշմարիտ «Աստուծոյ ժողովուրդը»:

Ասոնք որպէս թէ Աստուծոյ դատը կը պաշտպանեն՝ հոչակելով թէ միայն մէկ Աստուած կայ՝ Եհովան, որ Երրորդութիւն չէ, այլ բացարձակապէս միակ, և թէ Որդին ու Հոգին Աստուած չեն: Սակայն Քրիստոսի աստուծութեան կապակցութեամբ չկարենալով շնչել կամ հերքել Նոր Կտակարանին բացայացտ վկայութիւնները, այս ուրացումին վրայ ուրիշ հայնոյութիւն մըն ալ կ'աւելցընեն, ըսելով թէ Որդին թէպէտ «աստուած մըն է», բայց Աստուած չէ: Այսպիսով՝ մէկ Աստուծոյ փոխարէն երկու Աստուածներ կը դաւանին, մէկը մեծ և միւսը փոքր, հեթանոսական բազմաստուծութեան մէջ իյնալով:

Քրիստոնէական կարելի չէ՝ կոչել իրենց հաւատքը, որովհետեւ չի' հիմնուիր Քրիստոսի աստուծութեան վրայ, զոր բացարձակապէս կը մերժեն ճանչնալ: Կը խօսին հաւատքի անունով՝ իրենց ուզած բաները քարոզելու համար կամայականօրէն: Մէկ կողմէ կը չարափոխեն Աստուածաշունչի շատ մը հաստատումները, իսկ միւս կողմէ՝ կը փորձեն լրացնել Աստուածաշունչին «պակասները»:

Ստապասում տեսութիւններ կը ներկայացնեն Աստուածաշունչին անունով, բազմաթիւ գոց սորվուած համարներ իրարու կարկտելով, և ատիկա այնպիսի ճարպիկութեամբ, որ պարզամիտ մարդոց հիացումը կը ընալ շարժել: Բայց Աստուածաշունչին անունով իրենց հաստատածները ա'յնքան հեռու են Աստուածաշունչի ճշմարտութենէն, որքան երկինքը՝ երկրէն: Ունէ մէկը կրնայ ատիկա տեսնել և առանց դժուարութեան հերքել, Ս. Դիրքին պատասխաններով, որ կրնայ ունենալ՝ կարդալով սորեւ նշուած

համարները: Եւ Աստուածաշունչը ինք բաւարա՛ր է երեւան հանելու անոնց բացալայտ ստութիւնն ու կեղծիքը:

Ահա իրենց կողմէ խարդախուած հաւատքին քանի մը կարեւոր հաստատումները եւ Աստուածաշունչին հարազատ խօսքերը՝ իրեւ պատասխան.—

1. ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստուածաշունչին համար կ'ըսեն՝ թէ սխալ է «Հին Կտակարան» եւ «Նոր Կտակարան» կոչել անոր երկու բաժինները, այլ զանոնք պէտք է կոչել «Եքրայական Ս. Գրութիւններ» եւ «Յունական Ս. Գրութիւններ», մինչդեռ նոյնինքն Աստուածաշունչին մէջ երկու անգամներ Պողոս առաքեալի կողմէ գործածուած կը գտնենք «Կտակարան» (=Ուխտ) բառը՝ Հին եւ Նոր Կտակարաններուն համար: Տե՛ս Բ. Կոր 3.6 եւ 14: Գաղ 4.24:

2. ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆԸ

Ս. Երրորդութեան համար կ'ըսեն թէ չկա՛յ Երրորդութիւն, որ իրեւ թէ հեթանոսական է, այլ.— կ'ըսեն,— կայ միակ Աստուած մը՝ Եհովան, որուն Որդին է (բայց Աստուած չէ) Յիսուս Քրիստոս: Երրորդութեան «անտրամաբանական» վարդապետութիւնը Սատանային կողմէ հնարուած է,— կ'ըսեն,— բնաւ չի՛ յիշուիր Աստուածաշունչին մէջ:

Բայց ատիկա բնա՛ւ շիտակ չէ: Թեպէտ «Երրորդութիւն» բառը չկայ Աստուածաշունչին մէջ, բայց անոր մասին վկայութիւնները բազմաթիւ են, եւ անհերքելի: Յիսուս ինք իր աշակերտներուն պատուիրեց. «Կացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, մկրտեցէք զանոնք՝ յանուն Հօր եւ Որդու եւ Հոգույն Սրբոյ» (Մտք 28.19): Պողոս Առաքեալ Երրորդութեան երեք անձերուն մասին խօսելով՝ զանոնք «ՆՈՅՆ ԱՍՏՈՒԱԾԸ» կը կոչէ (Ս. Կոր 12. 3—6), իսկ Բ. Կոր 13.13-ին մէջ նոյն երեք անձերուն անունով կ'օրինէ իր հաւատացեալները:

Աստուածաշունչը յաճախ միասին կը յիշէ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին (տե՛ս Մտք. 3.16—17: Հոյս 8.9: Եփես 4.4—6: Ս. Պետ 1.2: Յուդա 20.21: Ս. Յովհ 2.22—23), եւ ցոյց կու տայ թէ անոնք երեքն ալ նոյն բնութիւնը եւ նոյն յատկանիշները ունին, երեքն ալ յափտենական են եւ անփախնան, սուրբ են եւ ճշմարիտ, արարիչ են, ամենակարող եւ ամենուրեք, եւ երեքն ալ յափտենական կեանքի աղբիւր են: Բայց երեք տարբեր Աստուածները չեն, այլ մէկ, որովհետեւ մէկ է անոնց կամքն ու գործունէութիւնը, մէկ է անոնց փառքը, մէկ է անոնց տրուած պատիւն ու երկրպահութիւնը:

3. ԱՍՏՈՒԾՈՅ ՈՐԴԻՒՆ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

Աստուծոյ միածին Որդիին՝ Յիսուս Քրիստոսի աստուածութիւնը կ'ուրանան Եհովայի վկաններ:

ա.— Կ'ըսեն՝ թէ Յիսուս «Աստուծոյ Որդին» էր, բայց Աստուած չէր:

Նախքան մարդեղութիւնը անիկա պարզ «հոգեղէն արարած» մըն էր,— կ'ըսեն,—ստեղծուած արարած մը, և ո՞չ թէ Ամենակալ Աստուածը: Բայց Աստուածաշունչը ցոյց կու տայ, թէ Որդին, Յովհաննէն Աւետարանիչին կողմէ «Բան» կոչուած, ո՞չ միայն Աստուած է, այլ նաև արարի՛չն է, որով հետև ամէն ինչ իրմով գոյացաւ. «Ակիզբէն էր Բանը, և Բանը Աստուծոյ ըրով էր և ԲԱՆԸ ԱՍՏՈՒԱԾ էր: Անիկա սկիզբէն Աստուծոյ քովն էր: Ա-ՄԵՆ ԲԱՆ ԱՆՈՎ ԵՂԱԽ, և առանց անոր բան մը չեղա՛՝ ինչ որ եղաւ: Կեանք անո՛վ էր... և ԱՇԽԱՐՀԸ ԱՆՈՎ ԵՂԱԽ» (Յովի 1.1—4 և 10):

Յիսուս ինքը բազմաթիւ առիթներով բազմաթիւ կերպերով զգացուց իր աստուածութիւնը: Կարդացէ՛ք սա համարները.— Յովի. 10.30—33: Նոյնիսկ խաչեղութեան եւոք այդ մասին կասկածող Թովմաս առաքեալը զինք յարութիւն առած տեսանելէն եւոք ըստ. «ԻՄ ՏԵՐՍ ԵՒ ԻՄ ԱՍՏՈՒԱԾՍ» (Յովի 20.28): Ա. Յովի 5.20-ը ամենայստակ ձեռով կ'ըսէ «Գիտենք թէ Աստուծոյ Որդին եկաւ ո մեզի կարողութիւն տուաւ որ ճշմարիտը ճանչնանք: Մենք այդ ճշմարիտին մէջն ենք, իր Որդին Յիսուս Քրիստոսին մէջ: ԱՆԻԿԱՆ է ՇԵՄԱՐԻՏ ԱՍՏՈՒԱԾՆ ՈՒ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ»:

բ.—Կ'ըսեն՝ թէ Յիսուս, Աստուծոյ Որդին, Աստուծոյ հետ մէկ և հաւասար չէ՛, բայց անկէ վար «աստուած» մըն է, ստորադաս Հօրմէն:

Այս հեղթանոսական բացարութիւնը բացարձակապէս կը հակասէ Աստուածաշունչի ճշմարտութեան: Դեռ Քրիստոսի ծնունդէն ուղը դարեր առաջ Եսայի մարգարէ կ'ըսէր, թէ իր ատենին ծնելիք մանուկը պիտի ուլուր ու կոչուէր՝ «Սքանչելի, Խորհրդակից, ՀԶՕՐ ԱՍՏՈՒԱԾ, Յափառեականութեան Հայր, Խաղաղութեան Խշան» (Ես 9.6):

Յովհաննու Աւետարանին մէջ կը տեսնենք, թէ Հրեաներ Յիսուսը «կ'ոգէին սպանենել, որովհետեւ ո՞չ միայն Շաբաթ օրը կը լուծէր, այլ նաև զԱստուած իր Հայրը կ'անուանէր, և պատկեն ինքնէնք ԱՍՏՈՒԱԾ ՀԱ-ԻՍԱՐ ԿԸՆԵՐ» (Յովի. 5.18): Յիսուս ցոյց տուաւ թէ Հայրն Աստուած ամէն դատաստան Որդիին յանձնած է, «որպէսզի ամենքը պատուեն Որդին, ինչպէս Հայրը կը պատուեն» (Յովի 5.23): Դեռ աւելին ալ ըստ Յիսուս, ցոյց տաղով թէ ինք և Հայրը ՄԵԿ ԵՆ, և այդ խօսքին վրայ զինք պիտի քարկոծէին, որովհետեւ ըսին. «Բարի գործի համար քեզ չենք քար-կոծէր, այլ հայեցութեան համար, ՈՐՈՎՃԵՏԵՒԻ ԴՈՒՆ ՈՐ ՄԱՐԴ ԵՍ ԻՆՔԻՆՔ ԱՍՏՈՒԱԾ ԿԸՆԵՍ» (Յովի 10.33): Կարդա՛ նաև..— Փիլի 2.5—8: Կող 2.9: Յայտ 17.14, 19.13 և 16:

գ.— Կ'ըսեն՝ թէ, բանի որ Յիսուս Աստուած չէ, անոր երկրպագելը կամ պաշտամունք մատուցանելը ճշմարիտ աստուածաշտութեանէն շեղում և մոլորութիւն է, և Աստուծոյ դէմ գործուած ծանր մեղք մը:

Սակայն Աստուածաշունչը յատակօրէն կ'ըսէ թէ նոյնինքն Հօր Աստուծոյ կամքն է, որ ամենքը պատուեն Որդին ճիշդ այնպէս՝ ինչպէս Հայրը կը պատուեն, որովհետեւ Որդին շպատուղը Հայրն ալ չի պատուէր (Յովի 5.22—23): Պողոս առաքեալ կ'ըսէ, թէ Հօր Աստուծոյ կամքով՝ Որդիին պիտի երկրպագեն թէ՛ երկնաւորները, թէ՛ երկրաւորները, եւ թէ՛ սանդարձամետականները (Փլի 2.9—11): Եբրայեցոց համակին հեղինակը կ'ըսէ, թէ Հայրն Աստուած Որդիին մարդեղութեան համար ըստ. «Աստուծոյ քուր երեշտակներն ալ անոր երկրպագութիւն թող ընեն» (Եբր 1.6): Իսկ Յայտնութեան գիրքը ցոյց կու տայ թէ Հայրն Աստուած և Գատնուկը (=մարդացեալ և խաչին վրայ զենուած Որդին) հաւասար օրինութիւն, փառք ու պատիւ և երկրպագութիւն կ'ըստանան բոլոր արարածներէն ու

երեցներէն (Յայտ 5.13—14): Եւ տակախն, ո՞վ չի գիտեր, թէ Յիսուս առքեալները եւ միւս աշակերտները իրենք մեզի տոին Քրիստոսի երկրուագելու օրինակը (տե՛ս Ղուկ. 24.52: Յովհ. 9.35—38):

Դ.—Կ'ըսէն՝ թէ յարուցեալ Յիսուսը նոյն ինքն Միքայէլ հրեշտակապետն է: Սակայն Նոր Կտակարանը ունէ տեղ Յիսուսը հրեշտակի հետ չի նոյնացներ. ընդհակառակը, կը շեշտէ հրեշտակներուն եւ Որդիին անահման տարրերութիւնը:

«[Աստուած] այս վերջին օրերուն մեզի հետ խօսեցաւ իր Որդիովը, որ ամէն բանի ժառանգ որաւ, որով աշխարհն ալ ստեղծեց: ՈՐԴԻՆ ԻՐ [=Աստուածոյ] ՓԱՌԱՅ ԼՈՅՑՆ Է ԵՒ ԻՐ ԷՌԻԹԵԱՆ ԲՈՒՆ ՊԱՏԿԵՐԸ, որ իր զօրութեան խօսքովը ամէն բան կը բռնէ, իր անձով մեր մեղքերը սրբելով՝ բարձրերը, Աստուածոյ մեծութեան աջ կողմը նատաւ: Եւ այնչափ աւելի եղաւ հրեշտակներէն, որչափ անոնցմէ աւելի աղեկ անուն ժառանգեց: Որովհետեւ հրեշտակներէն որո՞ւ ըստ երբեք. «Դուն իմ որդիս ես, ես այսօր քեզ ծնայ». Եւ դարձեալ, «Ես անոր Հայր պիտի ըլլամ, եւ անիկա ինձի որդի պիտի ըլլայ». Եւ դարձեալ, երբ Անդրանիկը աշխարհ կը մտցնէ կ'ըսէ. «Աստուածոյ բոլոր հրեշտակներն ալ անոր երկրպագութիւն թող ընեն»: Հրեշտակներուն համար կ'ըսէ. «Իր հրեշտակները հոգիներ կ'ընէ, իր պաշտօնեաները՝ կրակի բոց». Սակայն Որդիին կ'ըսէ. «Քու արոռող, ո՞վ Ա.Ա.ՏՈՒԱԾ, յախտեանս յախտենից է. քու թագաւորութեան գաւազանդուղութեան գաւազան է. արդարութիւնը սիրեցիր եւ անօրէնութիւնը ատեցիր. անոր համար, ով Ա.Ա.ՏՈՒԱԾ, քու Աստուածդ որախութեան իլով օծեց քնզ, քու ընկերներէդ աւելի»: Եւ [դարձեալ կ'ըսէ]. «Դուն, ով Տէր, սկիզբէն երկրին հիմերը դրիր, եւ երկինքը քու ձեռքերուդ գործն է. անոնք պիտի կորսուին, բայց դուն կը կենաս ու կը մնաս. ամէնքը լարի պէս պիտի մաշին, վերարկուի պէս պիտի գալարես զանոնք եւ պիտի փոխուին, բայց դուն նոյն ինքն ես, եւ քու տարիներդ պիտի չպակսին»: Եւ հրեշտակներէն որո՞ւ ըստ երբեք. «Իմ աջ կողմս նատէ, մինչև քու թշնամիներդ ոտքերուդ տակ դնեմ իբրեւ պատուանդան»: ԶԵ՛ որ անոնք ամէնքը սպասարող հոգիներ են, որոնք սպասարութեան կը դրկուին անոնց համար՝ որ փրկութիւն պիտի ժառանգեն» (Եբր 1.2—14):

Կը տեսնէ՞ք, թէ Որդին ո՞չ միայն հրեշտակ չէ, այլ Ա.Ա.ՏՈՒԱԾ է, աշխարհի եւ ամէն բանի ստեղծիչը, որ Հօրը «Էութեան բո՞ւն պատկերը»ն է, այսինքն նոյն Էութիւնը կամ բնութիւնը ունի, որովհետեւ Աստուածմէ «ծնած» է, անոր միակ, «միածին» ծնունդն է, որ հրեշտակներուն պէս «ծառայող հոգի» չէ, այլ «ՏէՐ» է, յախտեան նոյնը, անփոփոխելի եւ անանց, եւ բոլոր հրեշտակները անոր ծառայելու կոչուած են:

Ե.— Կ'ըսէն՝ թէ Յիսուսի մարմինը յարութիւն չառաւ, այլ ամբողջութեամբ փճացաւ գերեզմանին մէջ, եւ Եհովան (=Աստուած) հոգեղէն նոր մարմին մը ստեղծեց իրեն համար:

Սակայն Աստուածաշունչը յստակօրէն կ'ըսէ, թէ Յիսուս իր ՆՈՅՑ ՄԱՐՄԻՆՈՎ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՌԱՒ: Կարդա՞նք Ղուկասու Աւետարանէն. «Եբբ [առաքեալները] այս բաները կը խօսէին, Յիսուս ինք կանգնեցաւ անոնց մէջտեղը եւ ըստ անոնց. «Խաղաղութիւն ձեզի»: Բայց անոնք զարհութելով կը վախճախին, ու կը կարծէին թէ ոգի մը կը տեսնեն: Եւ ըստ անոնց. «Ինչո՞ւ խոռված էք, եւ ինչո՞ւ սիրտերնոտ մէջ խորհուրդներ կ'ելլեն: ՏԵՍԼՇ ԶԵՌԵԵՐՍ ՈՒ ՈՏՁԵՐՍ, ՈՐ ԵՍ ԻՆՔՍ ԵՄ. ՇՕԾԱՓԵՇՔ ԶԻՍ ՈՒ ՏԵՍԼՔ, ՈՐՈՎՃԵՏԵՒ ՈԳԻՆ ՄԱՐՄԻՆ ԵՒ ՈՍԿՈՐՆԵՐ

ՀՈՒՆԵՆԱՐ, ԻՆՉՊէս ԶԻՍ ԿԸ ՏԵՍՆԵՔ ՈՐ ՈՒՆԻՄ»: Եւ ասիկա ըսելով՝ ձեռքերն ու ոտքերը ցուցուց անոնց» (Ղոկ 24.36—40): Դարձեալ, շաբաթ մը եաք երբ կրկին երեւաւ աշակերտներուն, թերահաւատ Թովմասին ըստ. «Մատդ հո՛ս բեր եւ նայէ՛ իմ ձեռքերուն, ու բե՛ր ձեռքդ իմ կողս խորէ» (Յովի 20.27): Հոգեղէն մարմին մը շօշափել կարելի պիտի չըլլա՛ր բնաւ, մինչդեռ Յիսուսի երկրաւոր մարմինն էր որ յարութիւն առած էր՝ ուրիշ յատկանիշներով: Այլապէս ի՞նչը յարութիւն առաւ եւ ինչո՞ւ Աստուածաշունչը յարութեան մասին կը խօսի: Եթէ Աստուած նո՞ր մարմին մը ստեղծեց Յիսուսի համար, կը նշանակէ թէ Յիսուս մեռելներէն յարութիւն չառաւ, «եւ եթէ Քրիստոս յարութիւն առած չէ, ձեր հաւատքը պարապ բան է, ու տակախն ձեր մեղքերուն մէջ էք» (Ա. Կոր 15.17):

Եթէ Յիսուսի մարմինը գերեզմանին մէջ մնաց ու փճացաւ, ինչո՞ւ չորս Ակետարաններն ալ կը պատմեն թէ մարմինը գերեզմանին մէջ չգտնուեցա՛ւ, եւ ասիկա մեծագոյն վկայութիւնն էր անոր յարութեան, ինչպէս Յովիան-Շէս Ակետարանիշը ինք թափուր գերեզմանը եւ մէկ կողմ դրուած պատաճը «ՏԵՍԱԻ ԵՒ ՀԱՒԱՏԱՅ» (Յովի 20.8): Պարզ է, որ այդ փառաւորեալ մարմինը նոր յատկանիշներ ունէր այլեւս, ա՛լ ենթակայ չէր մահուան, կըր-հար փակ դուներէն անցնիլ, եւն: Կարդացէ՛ք նաեւ՝ Յովի. 2.18—22: Գործը 2.24—32: Հոռմ 10.9:

4. ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ

Սուրբ Հոգիին ալ աստուածութիւնը կ'ուրանան Եհովայի վկաներ:

ա.—Կ'ըսեն՝ թէ Եհովայի (=Տիրոջ) հոգին պարզապէս «գործօն ոյժ մըն է», եկեկտրական ոյժին պէս, եւ հետեւաբար անձ մը չէ:

Սակայն Աստուածաշունչը մեզի ցոյց կու տայ թէ Սուրբ Հոգին բանական եւ գիտակից անձ մըն է՝ որ կը խորի (Հոռմ 8.27), կը խօսի (Մտք 10.19—20), կ'առաջնորդէ (Յովի 16.13), կը մխիթարէ ու կը յանդիմանէ (Յովի 16.8), կը տրտմի (Եփ 4.30), կը քննէ մարդոց եւ Աստուծոյ խորհուրդները (Ա. Կոր 2.10—11) եւ բարեխօս կ'ըլլայ մեզի համար (Հոռմ 8.26—27): Արդեօք ինքնութիւն չունեցող պարզ «գործօն ոյժ մը» կրնա՞յ այս բաները ընել. եկեկտրական կրնա՞յ այս բաները ընել: Աստմք անառկելիօրէն կը ցուցնեն, թէ Սուրբ Հոգին կատարեալ անձնաւորութիւն մըն է, մէկը ամենասուրբ Երրորդութեան երեք անձերէն:

բ.—Կ'ըսեն՝ թէ Սուրբ Հոգին անձ մը չըլլալով՝ բնականաբար Աստուած ալ չէ: Սակայն Նոր Կոտակարանը մեզի ցոյց կու տայ թէ անիկա ո՞չ միայն անձ մըն է, այլ նաեւ՝ թէ Աստուած է, որովհետեւ «Հօրմէն կ'ելլէ» (Յովի 15.26), ինչ որ կը նշանակէ՛ թէ Հօրը հետ նոյն բնութիւնը ունի: Նոյնպէս Ա. Կոր 12.3—6ին մէջ յատակօրէն ցոյց կը տրուի, թէ Սուրբ Հոգին Հօրը եւ Որդիին հետ միասին կատարեալ Աստուած է: Ատիկա ի յայտ կու գայ նաեւ Անանիայի եւ Սափիրայի դրուագին մէջ, որ Պետրոս առաքեալ Սուրբ Հոգին «Աստուած» կը կոչէ, ըսելով. «Անանիա՛, ինչո՞ւ Աստանան քու սիրտդ լեցուց, որ դուն Սուրբ Հոգիին սուտ խօսիս եւ ագարակին զինէն խորես. ... Ո՞Չ ԹԷ ՄԱՐԴՈՅ ՍՈՒՏ ԽՕՍԵՑԱՐ, ԱՅԼ ԱՍՏՈՒԾՈՅ» (Գործը 5.3—4):

5. ՄԱՐԴԸ ԵՒ ՀՈԳԻՆ

Ենովայի Վկաներ կը մերժեն մարդուն հոգի ունենալը եւ հոգին անսահութիւնը:

ա.— Կ'ըսեն՝ թէ մարդս հոգի չունի՛: Մարդը «կենդանի հոգի» է, այսինքն շունչ ունեցող արարած է՝ բոլոր անաստիճերուն նման, բայց չունի անման հոգի: Հոգին նոյնինքն մարդն է,— կ'ըսեն,— մարդկային «հոգի» (=շունչ) չկա՛յ մարմինէն դուրս կամ մարմինէն անկախ:

Բայց Սատուածաշունչը ուրիշ՝ բան կ'ըսէ: Ժողովողի գիրքը կ'ըսէ, թէ մահուան ատեն՝ «Մարդ իր յախտենական տունը կ'երթայ...: Այն ատեն հողը [=մարմինը] երկիր պիտի դառնայ՝ առաջուան եղածին պէս, եւ ՀՈԳԻՆ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ՝ ՈՐ ԶԱՆԻԿԱ. ՏՈՒՄԱՆ» (Ժող 12.5 և 7):

Թէ մարդ մարմինէն եւ շունչէն զատ հոգի մը ունի՝ Պողոս առաքեալ յատակօրէն կը յայտնէ մեզի. «Քնք՝ խաղաղութեան Սատուածը թող ձեզ բոլորովին սուրբ ընէ, եւ ձեր բոլոր հոգին եւ շունչն ու մարմինը անարատ պահուի մինչեւ Տեր Յիսուս Քրիստոսի գալուստին ատենը» (Ա. Թես 5. 28): Յիսուս ըսաւ. «Մի՛ վախնաք անոնցմէ, որ մարմինը կը սպաննեն, եւ չեն կրնար հոգին սպաննել. այլ աւելի՛ անկէ [=Աստուծմէ] վախցէք դուք, որ կրնայ հոգին ու մարմինը գեհենին մէջ կորսնցնել» (Մտք 10.28): Եթէ հոգի չկայ, ինչի՞ մասին է որ կը խօսի Յիսուս, մարմինին կողքին ի՞նչ բանն է որ կը յիշէ, որ չե՛ն կրնար սպաննել: Կամ եթէ հոգին նոյնինքն մարդն է, որ մարմինէն դուրս ուրիշ բան շունի իր մէջ կամ իր հետ, մարմինին հետ ի՞նչն է որ Սատուած գեհենին մէջ կրնայ «սպաննել»:

բ.— Կ'ըսեն՝ թէ հոգին անման չէ՛: Բայց Սատուածաշունչը կը վկայէ հոգին անմահութեան: Մինչ իրեաներ կը քարկոծէին Ս. Ստեփանոսը, անիկա «աղօթք կ'ընէր ու կ'ըսէր. «Տեր Յիսուս, ընդունէ՛ իմ հոգիս» (Կործ 7.58): Եթէ չկայ հոգի մը, որ մահուան ատեն «Սատուծոյ կը դառնայ», ի՞նչ եր որ պիտի «ընդունէր» Սատուած Ստեփանոսի նահատակութեան ժամանակ: Մինչդեռ Սատուածաշունչը կ'ուսուցանէ, թէ բոլոր մարդոց հոգիները երկնքի մեջ են. իսկ խօսքը մասնաւրելով Քրիստոսով փրկուած եւ իրեն միացած հոգիներուն, կ'ըսէ թէ անոնք երկնաւոր Երուսաղէմի մէջ են, Սատուծոյ մօտը. «Դոք մօտեցեր եք Սիոն լեռան, եւ կենդանի Սատուծոյ քաղաքին, երկնաւոր Երուսաղէմի, բիւրաւոր հրեշտակներուն, եւ երկինքը գրուած անդրանիկներու հանդիսաւոր ժողովին ու եկեղեցին, եւ Սատուծոյ՝ որ ամենուն դատաւորն է. եւ ԱՐԴԱՐՆԵՐՈՒ ՀՈԳԻՆԵՐՈՒՆ՝ որոնք կատարուեր են» (Եբր 12.22—23):

Քրիստոս խաչի վրայ իր մահուընէն եւր գնաց իր խաչին յաղթանակը մտուալներուն ալ հոչակելու, ինչպէս կ'ըսէ Սատուածաշունչը. «Քրիստոս սղ մեղքի համար մէկ անգամ չարշարուեցաւ, Արդարը անարդարներուն համար, որպէսզի մեզ Սատուծոյ մօտեցնէ. որ թէպէս մեռաւ մարմինով, բայց կենդանի եղաւ հոգիով. որով բանտի մէջ եղած հոգիներուն ալ գնաց ու քարոզեց» (Ա. Պետ 3.18—19): Իսկ թիշ մը անդին կ'աւելցնէ. «Ասոր համար մեռելներուն ալ աւետարանը քարոզուեցաւ, որպէսզի դատուին մարդոց պէս՝ մարմինով, եւ կենդանի ըլլան Սատուծոյ պէս՝ հոգիով» (Ա. Պետ 4.6): Եթէ հոգիները անման շըլլային, Պետրոս առաքեալ պիտի չըսէ՛ր թէ Քրիստոս դնաց ու մեռելներուն ալ «քարոզեց», այսինքն աւետեց իր յաղթանակը մահուան վրայ:

Քրիստոսի օրով ալ կային Սաղուկեցիները, որոնք չեին հաւատար հոգիի գոյութեան, ինչպէս նաև մեռելներու յարութեան (տե՛ս Գրծ 23.8): Յիսոս լաւ պատասխան տուաւ անոնց, երբ օր մը զինք փորձելու համար եկան եւ մեռելներու յարութեան կապակցութեամբ հարցում մը ըրին: Առիթէն օգտուելով, Քրիստոս տուաւ պատասխան մը՝ որ ինքնին կ'ենթադրէր հոգիին անմահութիւնը. «Ատոր համար չէ» որ մոլորած էք, քանի ո՞չ Գիրքը գիտէք եւ ո՞չ Աստուծոյ օգրութիւնը: ... Մեռելներուն համար՝ թէ յարութիւն կ'առնեն՝ Մովսէսի գիրքին մէջ չէ՞ք կարդացեր մորենիին կապակցութեամբ, ինչպէս Աստուծ անոր խուեցաւ, ըսկով. «Ես եմ Աքրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը»: **ԱՆԻԿԱ. ՄԵՌԵԼՆԵՐՈՒՆ ԱՍՏՈՒԱԾԸ 2Է, ԱՅԼ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒՆ.** որեմն դուք խիստ մոլորած էք»: (Մթ 12.24 եւ 26—27: Հմմտ. Մթթ 22.31—31: Պոկ 20.37—38): Ըստ յատկանշական է, որ, ըստ Ղոկասի Աւետարանին, այդ խոսքն անմիջապէս ետք Քրիստոս կ'առելցընէ. **ՈՐՈՎՃԵՏԵՒ ԱՄԷՆՔԸ ԱՆՈՐ [ՀԱՄԱՐ] ԿԵՆԴԱՆԻ ԵՆ» (Պկ 20.38):**

Արդէն տեսանք, թէ Փիլիպեցիներուն ուղղուած նամակին մէջ, Պօնոս կ'ըսէք թէ Տէր Յիսոս Քրիստոսի պիտի երկրպագեն թէ՛ երկնաւոր-ները, թէ՛ երկրաւորները եւ թէ՛ «Սանդարամետականները» (Փլա 2.9—11): Երկնաւորները հրեշտակներն են, երկրաւորները երկրի վրայ ապրող մարդիկը: Իսկ որո՞նք են սանդարամետականները: «Սանդարամետ» կոչուածը մեռելներու աշխարհն է, որը կ'ապրին մեռելներու հոգիները մարմիննեն անշատուելէ ետք: Հետեւաբար, սանդարամետականները մեռեալներու հոգիներն են: Արդ, առաքեալին յիշած «սանդարամետական» բառը ցոյց չի տար, թէ մարմիններէն բաժնուելէ ետք ալ հոգիները գո՞յ են, եւ ատոր համար նաև, որ Աստուծ «կենդանիներո՞ւն Աստուածը» կամ «հոգիներո՞ւն Աստուած»ը կը կոչուի (Թուր 16.22, 27.16: Եբր 12.9: Ա. Պետ 2.8»:

6. ԿԻՆԸ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՄԱՅՐԸ

Եմովկայի Վկաներ կնոշ համար կ'ըսեն թէ այր մարդուն յարաքերաբար «ստորադաս արարած մըն է», եւ ատոր համար ալ բացարձակ հայ-հոյութիւն է «ունէ կին «Աստուածամայր» կոչել»: Բայց Աստուածաշունչը ցոյց կու տալ թէ Աստուծ այր մարդն ու կինը հաւատար ստեղծեց, երկութեան ալ իր պատկերով ու նմանութեամբ (ԾԱնդ 1.27: Հմմտ. Մթթ 19.4), անոնց ստեղծման օրը երկութին ալ տուաւ «Ադամ», այսինքն «մարդ» անոնը (ԾԱնդ 5.2), եւ երկութին ալ տուաւ աշխարհին տէր ըլլալու պատասխանատուութիւնը (ԾԱն 1.28): Ժիշդ է որ անոնք այր մարդուն «օգնականը» կոչուած են (ԾԱնդ 2.18), եւ Պօնոս առաքեալ ուսուցանելու արտօնութիւն չի տար անոնց (Ա. Կոր 14.34—35: Ա. Տիմ 2.11—14), բայց անոնք այր մարդուն հետ մէկ միութիւն են (Եփ 5.25 եւ 28: Հմմտ. Կոր 3.19), եւ միշտ ալ պատիի առարկայ պէտք է ըլլան (Ա. Պետ 3.7):

Աստուծոյ Որդին ամօթ ու նուաստութիւն չհամարեց «կնոշմէ մը» ծնիլը (Գաղ. 4.4) եւ մարդոց հաւասարութիւնը յայտարարեց: Իսկ Քրիստոսի առաքեալը՝ Պօնոս կ'ըսէ, թէ Քրիստոսի միացած անձերուն մէջ «Ալ ո՞չ Հրեայ կայ, ոչ ալ Յոյն, ո՞չ արու կայ եւ ոչ ալ էգ. որովհետեւ դուք ամենքը ալ Մէկ էք Քրիստոս Յիսոսով» (Գաղ 3.28): Իսկ ինչ որ Աստուծ հաւատար կը յայտարաբէ մարդիկ չեն կրնար ստորադաս դարձընել:

Գալով «Աստուածամայր» կոչումին, ճիշդ է որ Աստուածաշունչին մեջ չկայ այդ անուանումը, բայց այն անձը որ ճշմարտապէս կը ճանշնայ Աստուծոյ նորդին, Յիսուս Քրիստոսը, իբրև կատարեալ եւ յաւտ օրհնեալ Աստուած, անոր համար «Ա.Ս.Ս.ՈՒ.Ծ.Ս.Մ.Յ.Յ.» կոչումը ամենապատշաճ եւ ամենեն արժանի կոչումն է, տրուած այն օրհնեալ կնոշ՝ Մարդիամին, որ ծնունդ տուաւ մեր Փրկիչ Աստուծոյն:

7. ՄԵՂՔ ԵՒ ՓՐԿՈՒԹԻՒՆ

Քրիստոսի փրկագործութիւնը շատ խմաստ չունի Եհովայի Վկաներուն համար, որովհետեւ ներկայ կեանքի մեջ փրկուիլը կարեւոր չէ,—կ'ըսեն: Հստ իրենց, Քրիստոս իրական փրկութիւն չէ՝ բերած ունէ մէկուն, կամ չէ փրկած ունէ մէկը, բացի ինքնիրմէ: Հստ իրենց աղանդին՝ «Քրիստոսի փրկութիւնը ամէն մարդու յախտենական կեանք կամ երջանկութիւն չ'ապահովեր, այլ ամենուն համար առիթ մը կ'ընծայէ յախտենական կեանքի համար»: Ասիկա կը նշանակէ՝ թէ Աստուծոյ հաւատացող մը պարզապէս Քրիստոսի օրինակով ինքզինքը պէտք է փրկէ՝ իր սեփական գործերով:

Բայց հարցնենք, թէ այն ատեն ինչո՞ւ եկա Քրիստոս, եւ մանաւանդ՝ ինչո՞ւ խաչին վրայ իր արինը թափեց: Իբրև աւագա՞կ խաչուեցաւ, թէ ինքզինք զոհեց Աստուծոյ կամքով՝ իր արինով մեզ գնելու եւ փրկելու համար, ինչպէս ըստ ինքն կը վկայէ Նոր Կտակարանը (Մրկ. 10.45: Ս. Տիտ 2.6: Տիտ 2.14): Պողոս առաքեալ կ'ըսէ. «Ամէնքը մեղք գործեցին, եւ Աստոծոյ փառքէն պակսած են: Եւ անոր շնորհքովը ձրի կ'արդարանան Քրիստոս Յիսուսով եղած փրկութեամբը» (Հոռմ 3.23—24): Իսկ այդ փրկութիւնը իրագործուեցաւ Քրիստոսի արինով. «Մենք փրկութիւն ունենք իր արեան միջոցաւ, մեղքի թողութիւնը՝ իր շնորհքին ճոխութեան չափովը» (Եփես 1.7): Կարդա՛ հաւաւ.— Գործք 20.28: Կող 1.14: Եբր 9.12: Ս. Պետ 1.18—21: Յայտ 5.9:

Եհովայի Վկաներ կ'ըսեն՝ թէ այս կեանքին մեջ մեղաւոր ըլլալը կամ ըլլալը նշանակութիւն չունի, քանի Դատաստանի Օրը մարդոց նոր առիթենքը պիտի տրուին՝ իրենք զիրենք փրկելու:

Աստուածաշունչը ուրի՛շ բան կ'ըսէ, սակայն: Եբրայեցոց նամակին մեջ կը կարդանք. «Մարդոց սահմանուած է մէկ անգամ մեռնիլ, եւ անկէ ետքը դատաստան» (Եբր 9.27): Որոշապէս կ'ըսուի՝ մէկ մահ եւ մէկ դատաստան: Այդ մասին Քրիստոս կարեւոր ուսուցում մը կը փոխանցէ՝ Մեծահարուստին եւ Սղբատ Ղազարոսի առակով, որ դժոխքի մեջ տանջուող եւ օգնութիւն խնդրող Մեծահարուստին Աբրահամ նահապէտ կու տայ հետեւեալ կարեւոր պատասխանը. «Որդեակ, միտքդ բեր, որ դուն քու կեանքիդ ատենը քու բարիքներդ առիր, նոյնպէս Ղազարոս՝ չարիքներ. հիմա անիկա (հոս) կը մխիթարուի, ու դուն կը տանջուիս» (Ղոկ 16.25): Այդ ուղղութեամբ իրենց պատասխան կու տայ հաւաւ Եբրայեցոց նամակին սահմանածը, որ կը ցուցնէ թէ հո՛ս է միայն եւ միա՛կ պատեհութիւնը փրկութեան. «Անհնար է մէկ անգամ լուսաւորուածներուն, որոնք երկնաւոր պարզնակին համը առին եւ Սուրբ Հոգիին հաղորդ եղան եւ Աստուծոյ բարի խօսքին եւ գալիք աշխարհին զօրութիւններուն համը առին, իյնալէ ետք՝ նորէն ապաշխարհութեամբ նորոգուիլ. որովհետեւ կրկին Աստուծոյ Որդին խաչը կը նաևն իրենց անձին, ու կը խայտառակեն» (Եբր 6.4—6, 12. 15—17,25):

8. ՔՐԻՍՏՈՒ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍԸ

Ենովայի Վկաներ Քրիստոսի երկրորդ գալուստին մասին կ'ըսեն՝ թէ Քրիստոս իր մարմնով և տեսանելի ձևով պիտի չգայ, այլ իր գալը միայն հոգեառ «ներկայութիւն» մը, իրենց իսկ բառերով՝ «երկրորդ ներկայութիւն» մը պիտի ըլլայ, որ արդէն իսկ եղած է:

Սակայն Աստուածաշոնչը այդպիսի շինծու տեսութեան մը հասանութիւն չի տար: Ընդհակառակը, յայտնապէս կ'ըսէ թէ երկրորդ գալուստը պիտի ըլլայ պարզօրէն տեսանելի՛: Քրիստոս այդ մասին ըսաւ. «Եւ շուտ մը, այն նեղութեան օրերէն եսոք, ... մարդու Որդիին ճշանը պիտի երեխ երկինքի մէջ, և այն ատեն երկրի բոլոր ազգերը կոծ պիտի ընեն, և ՊԵՏԻ ՏԵՍՆԵՆ մարդու Որդին՝ երկինքը ամպերուն վրայ եկած, գօրութեամբ ու մեծ փառքով» (Մտք 24.29—30):

Համբարձման լերան վրայ, մինչ աշակերտները իրենց սեւուարիք հայեցը ուղղեր էին երկինք՝ ուր պահ մը առաջ բարձրացեր եր իրենց Տէրը, անա սպիտակ զգիստներով երկու հրեշտակներ իրենց մօս կանգնեցան և ըսին. «Ով Գաղիկեացի մարդիկ, ինչո՞ւ կեցեր դեպի երկինք կը նայիր. ասս Յիսուսը որ ձեզմէ երկինք համբարձաւ, ԱՅՍԱՊԷՍ ՊԻՏԻ ԳԱՅԻ ԻՆՉՊԼՍ ՏԵՍԱՔ ԱՆՈՒ ԵՐԿԻՆՔ ԵՐԹԱԼՃ» (Գործք 1.11): Պողոս առաքեալ կ'ըսէ թէ մարդիկ «պիտի սպասեն» անոր գալուստը տեսնելու. «Դուք կուռքերէն Աստուծոյ դարձար՝ կենդանի ու ճշմարիտ Աստուծոյ ծառայելու համար, և երկինքէն սպասելու անոր Որդիին, որ ինք մեռելներէն յարուցանեց. այսինքն Յիսուսը, որ մեզ կ'ազատէ գալիք բարկութենէն» (Ա. Թիւ 1.10): Իսկ թիշ մը անդին աւելի բացայատելով կը գրէ. «Հետեւարար կ'ըսենք ձեզի Տիրոջ խօսքովը, թէ մենք որ մինչև Տիրոջ գալուստը ողջ կը մնանք, բնաւ մնչեցեալներէն առաջ պիտի չանցնինք: Որովհետեւ Տէրը ինք ազդարարութեան հրամանով, հրեշտակապետին ձայնովը և Աստուծոյ փողովը երկինքէն պիտի իշնէ, և Քրիստոսով մեռածները նախ յարութիւն պիտի առնեն: Ձեսոյ մենք ալ, որ ողջ մնացած ենք [=կ'ըլլանք], անոնցով մեկտեղ պիտի յափշտակուինք ամպերով Տիրոջ առջև ելլելու օդին մէջ, և այնպէս յախտեան Տիրոջ նետ պիտի ըլլանք» (Ա. Թիւ 4.14—16): Անա թէ ինչո՞ւ Յայտնութեան գիրքին սկզբանորութեան, Յովհաննէս առաքեալ Քրիստոսի վերանաս գալուստին համար կը գրէ. «Անա ամպերով կու գայ. և ԱՄԷՆ Ո.Չ. ՊԻՏԻ ՏԵՍՆԵ ԶԱՆԻԿԱ» (Յան 1.7):

9. ՄԵՌԵՆԵՐՈՒ ՑԱՐՈՒԹԻՒՆ

Մեռելներու յարութեան մասին Ենովայի Վկաներ չնաշխարհիկ նորութիւններ ունին:

ա.— Կ'ըսեն՝ թէ երբ մեռելներու յարութեան ժամանակը գայ, մեռելները իրենց ներկայ մարմնով յարութիւն պիտի չառնեն. այլ՝ թէ այս մարմինները ամրողութեամբ պիտի փճանան, և անոնց փոխարէն՝ յարութիւն տանողներուն նորաստեղծ մարմին մը պիտի տրոնի:

Քրիստոսի յարութեան մասին խօսած առեն ըսինք արդէն, որ առաջ մարմիններու յարութեան հասարին՝ մեռելներու յարութիւնը խարկանք ու խարեւիթիւն է պարզապէս: Պողոս առաքեալ հանդերձեալ կեանքի մասին խօսելով՝ որոշապէս կ'ըսէ, թէ ներկայիս «մենք ալ, որ Հոգիին առաջին

պտուղը ոճինք, մենք մեզմէ մեր անձերուն մէջ կը հառաչենք՝ որդեգրութեան, ԱՅՍԻՒՆՔՆ ՄԵՐ ՄԱՐՄԻՆԻՆ ԱԶԱՏՈՒԹԵԱՆԸ, սպասելով» (Հոդ 8.23): Քրիստոնեութիւնը հանդերձեալ կեանքի իր պատկերացումին մէջ յունական և այլ աշխարհներու իմաստասիրական ըմբռնումներէն կը տարբերի ճիշդ անով՝ որ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒ ՅԱՐՈՒԹԻՒՆ կ'ընդունի, որուն առաջին օրինակը եղաւ Քրիստոս: Այդ հաւատըով ալ Պողոս առաքեալ կ'ըսէ: «Եթէ կը հառատանք թէ Ֆիստո մեռա և յարութիւն առաւ, նոյնպէս ալ Աստուած Աճեցեալմէրը Ֆիստով պիտի բերէ անոր նետ» (Ա. Թէս 4.18):

բ.— Կ'ըսեն թէ բոլոր մեռելները չե՛ որ յարութիւն պիտի առնեն, այլ միայն ընտրուածները կամ արդարները: Սակայն Աստուածաշունչը հակառակ կ'ըսէ: Ֆիստո առիթով մը Երուսաղեմի մէջ յայտարարեց. «Փամանակ պիտի գայ, եթի բոլոր զերեզմաններու մէջ եղողները անոր [—մարդու նրդիին] ձայնը պիտի լսեն և դուրս պիտի գան: անոնք որ բարի գործեր են՝ կեանքի յարութեան համար, և անոնք որ շար գործեր են՝ դատապարտութեան յարութեան համար» (Յովհ. 5.28—29): Պարզ չէ՝ որ յարութիւնը բոլորին համար կ'ըստի և ո՛չ միայն արդարներուն: Այդ մասին կասկած չի ձգեր Պողոս առաքեալ, որ Պաղեստինեան Կեսարիայի մէջ, Ֆելիքս կառավարիչին Աերկայութեան տեղի ունեցող իր դատավարութեան ընթացքին յայտարարեց. «Թոյս ունի՞ւ առ Աստուած, ինչպէս ասոնք [—Հրեաներ] ալ ակնեալութիւն ունին, որ մեռելներու յարութիւն պիտի ըլլայ, թէ՛ Ա. Բ. Ա. Բ. ՆԵՐՈՒՆ ԵՒ ԹԷ՛ ՄԵՂԱ. ԽՈՐՆԵՐՈՒՆ» (Գործ 24.15):

10. ԴԱՏԱՍԱՆԻ ՕՐ ԵՒ ՀԱՏՈՒՑՈՒՄ

Դատաստանի Օրուան և Դատաստանին մասին Եմովայի Վկաներ այսպէս կ'ուսուցանեն:—

ա.— Կ'ըսեն՝ թէ իրական իմաստով օր մը չէ անիկա, այլ երկար ժամանակաշրջան մըն է, եթի իրենց արդարութեան համար մեռելներէն յարութիւն առաջնորդ անգամ մը նու պէտք է հաստատեն Աստուածու իրենց հաւատարմութիւնը:

Սակայն Աստուածաշունչը կ'ըսէ. «Ինք [—Աստուած] օր մը սահմանեց որուն մէջ աշխարհս արդարութեամբ պիտի դատէ այն մարդուն [—Քրիստոսի] ձեռքնով՝ որ որոշեց» (Գործ 17.31): Աստուածաշունչը ո՛չ միայն կը խօսի «Օր»ուան մը մասին, այլ նաև «ատեան»ի մը մասին, որ նազար տարի չի յուշեր, այլ միանգամընտմիշտ կատարուելիք դատաստանական պահը, ինչպէս Քրիստոս ինք ալ Աերկայացոց վերջին դատաստանի պահը (Մտթ. 25.31—46): Պողոս առաքեալ այսպէս կը գրէ. «Ամենը ալ Քրիստոսի ատեանին առջև պիտի Աերկայանանք, որպէսզի ամէն մէկը իր մարմնովը ըրածներուն փոխարէնը առնէ՛ ի՛նչ որ գործեր են, թէ՛ բարի և թէ՛ շար» (Բ. Կոր 5.10): Հմմտ. Մտթ. 5.22: Հոդ 14.10:

բ.— Կ'ըսեն՝ թէ Դատաստանի Օրը հաշուեառութիւն չկա՛յ և պիտի ըլլայ: Բայց Քրիստոս կ'ըսէ. «Ձեզի կ'ըսեմ, թէ ամէն դատարկ խօսքի համար՝ որ մարդիկ կը խօսին, դատաստանին օրը հաշին պիտի տան» (Մտթ. 12.36): Հոդմայեցոց համակը նոյն բանը կ'ըսէ. «Դուն ինչո՞ւ քու եղբացը կը դատես, կամ ինչո՞ւ քու եղբացը կ'անարգես, որովհետեւ բոլորս ալ Քրիստոսի ատեանին առջև պիտի կանգնենք: Արովնետեւ զրուած է, «Ձես կենդանի եմ,—կ'ըսէ Տքը,—որ ամէն ծոնկ ինքի պիտի ծոի, և

ամէն լեզու Աստոծոյ պիտի խոստվանի»: Ուրիշ ՄԵԶՄԻ ԱՄԷՆ ՄԷԿԸ ամէն լեզու Աստոծոյ պիտի ԽՈՎՃԻՆ ՀԱՄԱՐ» (Հռ 14.10—12): Նոյնակա Պետք ուսաբեալ կը գրէ, թէ նեթանուական ցանկութիւններով ապրողներ շաբախախան պիտի տան անոք՝ որ պատրաստ է դատել կենդանիներն ու մեռելները» (Ա, Պատ 4.5):

Գ.— Կ'րսեն՝ թէ Շատուատանի Օք մարդիկ պիտի չդատոի՛ն իրեաց մերեալ կեանքին և կատարած գործերուն համար, և ուստի նաև չկա՛ «Շատուացում» իրաքանչիրին գործերուն համեմատ: Բայց Աստուածաշոնչը հակառակ է: որ կը պարզէ մեզի:

Պողոս առաքեալ իր ժամանակին նոյն բանը ուրացողներուն կ'ըսէ: «Մի՛ խարուիք, Աստուած ծաղը չ'ըլլար: Որովհեան ինչ որ մարդ կը սերմանէ, նոյնը պիտի ԲԱՃԵ: ան որ իր մարմինին կը սերմանէ, այն մարմինէն ապականութիւն պիտի ԲԱՃԵ: և ան որ Հոգիին կը սերմանէ, այն Հոգիէն յախտենական կեանք պիտի ԲԱՃԵ» (Գաղ 6.7—8): Հողմայեցոց նամակին մէջ առաքեալը կ'ըսէ: «Ով մարդ, ...դուն քո խստորեամբ և անզիղ սրտովդ քո աճձիո բարկութիւն կը դիզես՝ բարկութեան [օրուան] և Աստոծոյ արդար դատաստանին յայտնուելու օրուան համար, որ ԱՄԷՆ ՄԷԿՈՒՆ ԻՐ ԳՈՐԾԵՐՈՒՆ ՓՈԽԱՐԵՆԸ ՊԵՏԻ ՀԱՏՈՒՅԱՆԵ: յախտենական կեանք՝ անոնց որոնք բարի գործերուն մէջ համբերութեամբ յարատելեզով փառը ու պատի և անմանութիւն կը խնդրեն. բայց անոնց որ հակառակ են, ճշմարտութեան անհազանդ և անիրաւութեան հնազանդած՝ բարկութիւն և սրտութիւն, նեղութիւն և տառապանք պիտի ըլլայ, ամէ՛ն մարդու վրայ որ չար կը գործէ» (Հոռո 2.5—9): Եփեսացոց նամակին մէջ նոյնը կը կրկնէ: «Ամէն մէկը ինչ բարիք որ ընէ՝ նոյնը Ֆիրոշնէ պիտի ընդունի» (Եփս 6.8):

Ցայտնութեան գիրքին մէջ կը կարդանք. «Եւ տեսայ պգտիկ ու մեծ մեռնելները, որոնք Աստոծոյ առցել կանգնած են. և գիրքերը բացուեցան, և բացուեցան որիշ գիրք մը, այսինքն Կենաց գիրքը, և ԳԻՐԳԵՐՈՒՆ ՄԷՋ ԳՐՈՒԹՆԵՐՈՎ՝ ՄԵԹԵԼՆԵՐԸ ԴԱՏՈՒԵՑԱՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԵՐՈՒՆ ՀԱՄԵՍՄԱՏ» (Քրտ 20.12): Իսկ նոյն գիրքին վերջառորդեան՝ յայտնողը ինք՝ Քրիստոս այսպէս կը բարտարարէ. «Անա ևս շոտով կու զամ, և վարձր ինձի ենու Ե՛ ԱՄԷՆ ՄԷԿՈՒՆ ԻՐ ԳՈՐԾԻՆ ՀԱՄԵՍՄԱՏ ՀԱՏՈՒՅԱՆԵԼՈՒ» (ՀՀ.12):

Մեզի պարզապէս անհանկանալի է, թէ ի՞նչպէս կարելի է ուրանալ այսպան բացայացն վկայութիւնները:

11. ՊԺՈԽ ԵՒ ՑԱԽԵՑԵՆԱԿԱՆ ՑԱՆՑԱՆՔ

Մահուան և համերձեալ կեանքի մասին խօսելով, Ենովայի Վկաներ դժոխքի կամ յախտենական տանշանքի գաղափարը ամրողովին կը փորձեալ որանար:

Ա.— Կ'րսեն՝ թէ չկա՛ դժոխք և յախտենական տանշանք, առող Աստուածին հնարած ստուերն են: Չարերուն վախճանը մատ է,—կ'ըսէ,—այսինքն՝ ընդմիջու փացուուն է, ո՞չ թէ տանշանք:

Նժրախսարար, սակայն, Աստուածաշոնչը իրեաց կողմը չէ: Քրիստոս վերջին դատաստանի պատկերը գծած տեսն չարազործներուն բայց. «ՄԵԿԻ զացէք ինձեւ, անձեալներ, ՑԱԽԵՑԵՆԱԿԱՆ ԿԲԸԿՈՒՆ ՄԷՋ» որ պատրաստած է Աստուածին և իր նրեցտակմերուն» (Մոք 25.41), և կ'ատդ-

ցրել, «Եւ ասոնք պիտի կրթան ՅՈՒԽՏԵՆԱԿԱՆ ՏԱՆՉԱՆՔԸ իսկ արդար-ները՝ բախտենական կեանքը» (25.46): Մեծամարտատին և Սղբառ Դա-գարոսի առակին մեջ Քրիստոս Մեծամարտատը կը պատկերացնէ ո՞չ թէ մեռած ու ոչնչացած, այլ «Դժոխվեն ՏԱՆՉԱՆՔՆԵՐՈՒՆ ՄԻՋ» (Ղոկ 16.28—25): Իսկ Պօղոս առաքեալ, ինչպէս տեսանք, Դատուատանի Օրուան հասուցումին մասին խօսելով կ'ըսէր, «բայց անոնց՝ որ [Աստուծոյ] նակա-ռակ են, ճշմարտութեան աննազանդ և սմիրաւութեան ննազանդած՝ ԲԱՐ-ԿՈՂԹԹԻՆ ԵՒ ԱՐՏՍՏՈՒԹԹԻՆ, ՆԵՂՈՒԹԹԻՆ ԵՒ ՏԱՐԱՊԱՆՔ ՊԻՏԻ ԸԼ-ԼԱՅ, ամէ՛ն մարդու վրայ որ չար կը գործէ» (Ղոկ 2.8—9): Արդեօք այս բացարրութիւնները մասն և փճացո՞ւմ կը նշանակեն, թէ ՏԱՆՉԱՆՔ, որմէ փախուստ չունին Ենոպացի Վկաները: Կարդացէ՛ք նաև.— Մրկ 9.42—47: Հմտու, Դան 12.2: Յովի 5.29:

Բ.—Կ'ըսէն՝ թէ Սատանան և իր արրանեակներն ալ պարզապէս պի-տի փճանան և ո՞չ թէ բախտեան պիտի տանջուին:

Յարտնութեան գիրքը սա կարեւոր վկայութիւնը կու տայ. «Եւ երկին-քէն, Սատուծնէ կրակ իշու և սպառեց զանոնք [=Սատանային ետեւէն մո-լորածները]. և Բանարկոն, որ զանոնք մոլորեցոց, ձգուցաւ կրակի ու ծծումքի լինին մեջ, որ էր զազանք, և սուս մարդարէն. և ՊԻՏԻ ՅԱՐՀԱ-ՌՈՒԻՆ ՑԵՐԵԿ ՈՒ ԳԻՇԵՐ ՅՈՒԽՏԵՆԱՆ ՅՈՒԽՏԵՆԻՑ» (Յայտ 20.9—10):

12. ԿՐՈՆԱԿԱՆ ՏՕՆԵՐ

Եկեղեցիներէն ներս տօնուող կրօնական տօներուն (նաև ազգային տօներուն) Բամար կ'ըսէն թէ Սատուած կամ Սատուածաշունչը չէ՝ նրանան-գած զանոնք. թէ Ծնունդը կամ Զատիկը ներանուական են և ո՞չ քրի-տունեական:

Սատուածաշունչը ճանչցող անձը միայն կը ծիծաղի այս արտապատու-թեանց վրայ, որովհետև Սատուած ի՞նքն է տօները նրանանգողը (Մը 23. 14—17; Ղետացոց 23-րդ գլուխ Թուոց 29—30 գլուխներ, եղա), որպէսզի անոնք Տէրը պաշտելու խոռով առիթ դատնան, իր ժողովուրդին Բամար ու-րախութեանց առիթներ ըլլան, և ծառայեն նաև՝ ապագայ փրկութեան և Բանիերձեալ կեանքի պատկերը որոշմելու նաևատացեալներու միտքերուն մեջ:

Ծնունդին մասին շիտուկ է որ Նոր Կոռակարանը բան մը չ'ըսէր, բայց թէ ասուվ ի՞նչպէս տօնը ներանուական կ'ըլլայ՝ դո՛ր դատնեցէք:

Գալով Զատիկին, ամեկա Սատուծոյ ժողովուրդին ազատազրութեան տօնն էր և Քրիստոս ո՞չ միայն միշտ պահեց զայն, այլ իր չարչարանը-ներէն ու մանուքնեն առաջ բառով դիտումով մը ողեց Զատիկական ընթրիքը իր աշակերտներուն նետ (Ղկ 22.15), Զատիկի տօնին փրկագործա-կան նոր իմաստ մը տապու և զատկական զառնուկին ճաշակումին փոխա-րէն իր սուրբ Մարտինին և Արեան քաիչ Խորմուրդը Բաստանելու Բամար (Մը 26.26—29; Մը 14.22—25; Ղկ 22.14—20; Ա. Կը 11.23—26): Եւ Պօ-ղուս առաքեալ Կորմթացիներուն գրած առաջին մեջ բացալայո-րէն կ'ըսէ. «Ճեռացոցէ՛ք նիս խօսքը մէկոյի, որպէսզի ըլլաք նո՞ր զանգուած, առանց թթիսնորի: Զամօքի Քրիստոս, ՄԵՐ ՅԱ.ՏԻՒՆ, մեզի Բամար զինու-ցան: ՈՒՍՏԻ ՏՈՆ ԿՈ.ՏԱ.ՐԵՆՔ ո՞չ թէ նիս խօսրով, և ո՞չ թէ չարութեան

ու անզամութեան խօսքը, որ անկեղծութեան, հշմարտութեան անխօռ բացովք (5.7—8):

18. ՊԵՏԱԿԱՆ ԽԾԽԱՆՈՒԹԵԱՆՑ ՀՆԱՉԱՆԴՐԻԹԻՒՆ

Ենոյայի Վեհանք պետական իշխանութիւններուն նամար Կ'րտմ՝ թէ անոնք Սաստանին կողմէ դեկրտարուած էն, անոր կը պատկանին, և նույսուր իրա նախուացեալը պէտք չէ՝ նասնակին ազգային-քաղաքական կեանքի, ո՛չ ալ պէտք է յարգէ ազգային ու քաղաքական իշխանութիւնները, ո՛չ ալ պէտք է զինուորական ծառադրութիւն ընէ կամ պատի ընծայէ պետական որշակեալը, որ Սաստանին իշխանութեան խորհրդակիցն է:

Ենոյայի Սաստանաշտմէր ամբողջութեանը տարրեր բան կը սորվեցնէ:

«Այս Սաստանաշտմէր ունէ տեղ չ'ըսէր թէ Սաստան աշխարհի իշխանութիւնը կամ կառավարութիւնը Սաստանին բանձնեց, ալ՝ մարդուն յանձնուց (Ծն 1.26—28), թէսէս զիտէր թէ մարդիկ միշտ չէ որ արժանի ձեռն պիտի զործածէին իրենց վասանուած այդ իշխանութիւնը: Գալով աշխարհի բակաւորութեանց ու պետութեանց, Երևանի մարդարեւութեան մը Սաստան իմբ Կ'րտ: «Ե՞ս է որ բոլոր երկիրները տուր եւ իմ ճառաշխան Բարեկանի նարուզութեանուր բազարորին ձեռք» (Ծր 27.6): Դամիշէի մարդարեւութեան մը Սաստանը նամար Կ'րտնի: «Ե՞ս է ժամանակները և ժամերը փոխուր, բազարները իջեցնուր և բազարներ դնուր» (Ծն 2.21), «Մարդեկուն է որ կը տիրէ մարդոց բազարութեան վրայ, և որու որ ուզէ կը տայ զայն, և մարդոց կը յարգէ անոր վրայ» (Ծն 4.17):

Արդ, բարբառական իշխանութիւնները, կառավարութիւնները Սաստանի նովանդին տուին են, և ո՛չ թէ Սաստանին: Սառը նամար եք, որ Թրիսոս զիմքը փորձող Հրեաներուն բառ: «Ե՞ս որ կազմին է՝ կազմին տուր, և ինչ որ Սաստան է՝ Սաստան» (Մոր 22.22): Պօդու տարեալ պետական իշխանութիւններուն ննազանդիլ կը սորվեցնէ, որովհետեւ «չկա իշխանութիւն մը որ Սաստան: չըլլայ, և Աթու ԽԾԽԱՆՈՒԹԵԱՆԵՐԸ ՈՐ ԿԱՆ ԱՍՏՈՒՆԾՄԵ ԵԱՐԳՈՒՆԱՅ ԵՆ», և թէ իշխանաւորները «Սաստան այս աստրեւերն են, որովհետեւ կար ու կամոն կը նաստանեալ ու կը պահպանէն ձեռով մը Սաստան զորք կատարելով, բարիրները նովանարելով, որուառելով ու բաշալերելով, ինչ չարիքները պատժելով ու անհանգակելով (Հոռո 19.1—7; Տես Անձ Յիշ 8.1: Ա. Պետ 2.13—14), որովհետեւ Սաստան ամկարգութեան Սաստանը չէ, ալ կարգաւորութեան և խաղաղութեան (Տիմա, Ա. Կր 14.83):

Այդ զիտակցութեամբ ալ քրիստոնեակ անհանր պէտք է յարգէ պետական իշխանութիւնները և ննազանդիլ անոնց՝ պետական-քաղաքական զորքերու մասսակարարան մէք, ալ ձեռով անողակիօրէն իր նախուակութիւնը բարեմելով Սաստանը:

* * *

Ազրանով չե՞ն վերջանար Ենոյայի Վեհանքուն բժանահ բացարութիւնները և Սաստանաշտմէրի պատզ ու վեխո ճշմարտութեան դէմ պացող սուութիւնները, բայց պարան անելով կը բան ցոյց տալու թէ իրենց